

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

ԱՐԴՅՈՒՆՆԱԴՐԵՐՆԵՐՆ :

ԺԴ.

ՀԱՆԻՄ ՍՊԱՆԻԼՈՎ Հրայ :

Հ. Ի՞նչ բան է ցանքը .

Պ. Յանք կ'ըսուի՝ ցորենը կամ որ և իցէ հունտ հողուն մէջ սփռելը , անանկ որ ամէնն ալ նոյնչափ խոր թաղուին կանոնաւոր ու հաւասար գծերու վրայ :

Հ. Հունտերը ի՞նչպէս կը ցանուին .

Պ. Փոխանակ ձեռքով սփռելու որ սովորական կերպն է , կը գործածուի մէկ տեսակ մը գործիք որ աերմանայն կ'ըսուի . ասիկայ անիւներու վրայ առաջ սայլի պէս ծակ ծակ սընտուկ մըն է , որ ձիերը կամ մարդիկ կը քաշեն կը տանին : Ի՞ս կերպս շատ հին չէ . Չինացիք բրինձ ցանելու համար կը գործածէին , լաւոպա ալ անցեալ դարուն մէջ մտաւ . առջի բերան շատ ընդդիմութիւններ ելան աս բանիս , բայց որովհետեւ գործիքը քանի գնաց կատարելագործուեցաւ անով օգուտն ալ յայտնի եղաւ :

Հ. Ի՞նչ ո՞ր տեսակ հունտերը սերմանացան գործիքով կը ցանուին .

Պ. Ի՞ն տեսակներն որ կարգ կարգ կը ցանուին . որպէս զի բուսնելէն ետքը՝ անոնց մէջտեղը եղած գէշ խոտերը ձեռքով կամ գործիքով դիւրաւ խըլուին :

Հ. Կարգ կարգ տնկելը ի՞նչ օգուտ ունի .

Պ. Կիչ հունտ կ'երթայ . հունտերը շուտ մը հողուն տակը թաղուելով՝ թուշուններու կերակուր չեն ըլլար . որ երբոր հունտը ձեռքով կը սփռես , մէկ տեղ մը շատ կ'իյնայ՝ մէկ

ալ կողմը քիչ , տափանն ալ վրայէն անցած ատենը մեծ մասը բոլորովին կը թաղուի , ու ծլելէն առաջ կը փտտի :

Հ. Ի՞ս կերպը արմտիքներուն ալ օգտական է .

Պ. Լը կրագործութեան հմուտները աս կարծիքիս վրայ միաբան չեն , ուստի գործադրութեամբ միայն կ'իմացուի օգուտը . աս գիտենք որ քանի մը փորձեր շատ աղէկ յաջողեցան , բայց աս փորձերը ընդարձակ երկրի վրայ եղած չեն : Աերմանացան գործիքին տեղը կրնայ գործածուիլ նաև ուրիշ պարզ գործիք մը , որ է մէկ գաւազան մը՝ վրան ուրիշ խաչաձև գաւազաններ գամած՝ մէկմէկէ հաւասար հեռաւորութ . ասով հողին վրայ նշաններ կ'ընեն , ու ան նշանած տեղուանքը մանր փոսեր բանալով հունտը մէջը կը ձգեն ու կը թաղեն :

Հորեն . Բ. :

Հանիլու հունտին չափ : — Իսոր չափը այլեայլպատճառներէ կը փոխուի . վասն զի աղէկ հողերու մէջ ամէն արմատներն ալ աղէկ կ'ուռչանան . անոր համար աս տեսակ հողերուն մէջ այնչափ պէտք չէ ցանել՝ որչափ գէշ հողերուն մէջ . նմանապէս աշնան ցանը երբոր յարմար ժամանակին ըլլայ , գարնան ցանէն քիչ ցորեն պէտք կ'ըլլայ . ան տեղուանքը՝ ուր որ գարնան աղէկ անձրեկուգայ , որով շուտ մը կը ծլին ու կը մեծնան ցորենները , աւելի քիչ ցանելու է՝ քան թէ անձրեւ չեկող գաւառները , և այնպիսի երկիրներ ուր որ տաքը մէկէն կոխելով՝ մեծ մասը չեն ծլիր : Իսոյց ընդհանրապէս նօսր ցանելը օգտակար է :

Հանիլու ժամանակը : — Ի՞նկարելի է հաստատուն ժամանակ մը դնել ցանելու . վասն զի կլիմաններուն տարբերութեամբը , եղանակներու փոփոխութեամբը , այլեայլ հողերուն յատ-

կութիւններովը ան ժամանակն ալ կը փոփոխի : — Պաղպիայի մէջ աշնան ցորենը սեպտեմբերէն ինչուան յունուարի մօտիկները կը ցանեն :

Փորձուած է որ ընդհանրապէս երբոր աշնան արմոտիքները ուշ կը ցանուին, ցորենին հասկերը աւելի լեցուն կ'ըլլան, ու յարդը քիչ : Պարնան ցորենը կանուխ ցանելը աւելի շահաւոր է. վասն զի տաքերը չկոխած՝ հունտերը ատեն կ'ունենան ծելու . բայց աս բանս շատ անգամ անկարելի կ'ըլլայ, վասն զի արտերը ջրով լեցուած ըլլալով՝ հողը շուտ չտաքնարման աւանդ երբոր բուսական հողին մէջ կաւը շատ ըլլայ, ու անոր տակի հողն ալ ծծող հող ըլլայ :

Հանելու էրպեր : — Պալսաւոր իրեք կերպով կը ցանուի ցորենը . ֆ սփռելով, սերմնացանով, ու զատ զատ ծակեր բանալով և հունտերը անոնց մէջ թաղելով :

Ա. Ափուելով ցանելը երկու կերպով կ'ըլլայ . մէյմը արտին երեսը կը ցանեն ու ետքը տափանով կը ծածկեն . մէյմըն ալ ակօսներ կը բանան ու անոնց մէջ կը թաղեն . աս երկրորդ կերպը աւելի թեթև հողերուն յարմար է :

Բ. Աերմնացան գործածելը աս աղէկութիւնս ունի որ խիստ քիչ հունտ կ'երթայ, ու այլևայլ հողերուն յատկութեանցը համեմատ՝ կրնաս ուզածիդ չափ խոր տնկել . քիչ աղը պէտք կ'ըլլայ, ու ցորենն ալ շուտ կը ծիլ . սերմնացանով կարդ կարդ ցանուած արտերը դիւրաւ կրնաս քաղչան ընել ոձերը աւելի հաստընալով ամուր կը մնան, ու իրենց բերքը աւելի աղէկ է . հողն ալ ուզած ատենդ կրնաս կակը ղցընել, որով վնասակար ճճիներուն ու գէշ խոտերուն մեծ մասը կը ջարդուին :

Գ. Հորենը զատ զատ ծակերու մէջ թաղելու համար, նախ արտին երկու ծայրերը մէյմէկ ցից կը տնկեն, ու մէկ ցիցէն ինչուան մէկալը չուան մը կը կապէն . ան չուանին շտկութերը

մէկմէկէ 6 կամ 7 բթաշափ հեռու ծակեր կը բանան, ու մէջը իրեքէն ինչուան հինգ ցորենի հատիկ կը ձգեն ու կը ծածկեն . երբոր ան կարգը կը լըննայ, ցիցէրը կը հանեն ու 9 բթաշափ առաջ երթալովնորէն կը տնկեն, ու նորէն ծակեր բանալով՝ հունտերը կը տնկեն . միայն կը նային որ գծերը շիտակ ըլլան . բոլոր արտը ցանելէն ետքը մէյմը կը տափանեն : Ի՞սկ իրեք կերպերն ալ իրենց աղէկութիւններն ունին . բայց որ և իցէ մարդպէտք չէ մէկէն իր կերպը փոխէ՝ առանց ուրիշ կերպերը առաջուց փորձելու, ու նայելու թէ որն է աւելի օգտակարն ու շահաւորը :

Հյուրենը ցանելէն ետև ընելու հոգերը : — Պալսաւոր գործողութիւններն են լողքարել, քաղչընել, տափանել, ու հողը կակը ղցընել :

Երեւմն կ'ըլլայ որ սաստիկ սառուցէն՝ թեթև, խոնաւ, կրոտ ու կաւշոտ հողերուն երեսը կ'ուռի կամ կը ճաթըռտի, և անով արմատները բաց կը մնան . ասանկ ատեն լողքարելը շատ աղէկ է . լողքարին ծանրութիւնը հողին ծակոտկէնութեանը համեմատ պիտի ըլլայ : Ոմանք այսպիսի հողերը լողքարելու տեղը, կը թողուն որ օրն 'ի բուն մարդիկ՝ կենդանիներն ու սայլերը արտին ամէն կողմը կոխկըռտեն . ասկէ կը հետեւի որ արտը ցանելէն ետքը ոչխարները անոր մէջ փարախեն ալ շատ աղէկ է :

Քաղչընելը շատ հարկաւոր է՝ թէ թեթև և թէ պինդ հողերու համար . բայց նայելու է որ կաւոտ ու պինդ հողերը յարմար ժամանակին քաղչան ըլլուին, վասն զի թէ որ հողը կարծրացած ժամանակը ընես, գէշ խոտերը դժուարաւ կը խլուին . իսկ թէ որ շատ խոնաւ ըլլայ, աշխատողներուն ոտքերը մէջը կը խրին : Կմանապէս թէ որ ցորենը աղէկ մը չծրած քաղչընես, գէշ խոտերը նորէն կը բուսնին . իսկ թէ որ ուշացընես՝ ցորենին վնաս կուտայ քաղչանը . ուստի աս գործողութեան յար-

մար ժամանակը ապրիլ ամիսը կամ
մայիսի սկիզբն է :

Հափանելը աւելի պինդ՝ քան թէ
թեթև հողերուն համար հարկաւոր
է . և ասոր ժամանակը մարտ ամիսն է ,
որ անատեն հողը բաւական չորյած
կ'ըլլայ . թէ որ տափանելու ատեն
նոր ծլած բյուերէն մէկ քանին ծե-
ծուին կամ վիրաւորուին , վրանին հող
ծածկուելով նորէն կը ծլին . պէտք է
նայիլ որ քանի որ չեն ծլած՝ հողը
տափանուի , որ ութը՝ տասը օրէն ետ-
քը աւելի աղէկ կը ծլին . նայելու է
որ արտին ամէն կողմը , մանաւանդ
կաւոտ հողերուն ճաթը ըռտած տե-
ղուանքը կակուղ հողով ծածկուին .
տափանին ակուաները բաւական մեծ
պիտի ըլլան որ կարենան հողը փորել
ու կակըցընել :

Հողը փորելով կակըցընելն ալ շատ
աղէկ է . բայց աս բանս սփուելով
ցանուած արտերուն մէջ դժուարաւ
կ'ըլլայ , և աւելի ակօս ակօս բաժ-
նուածներուն կը յարմարի : Ի՞ս բանս
որչափ կարելի է ուշ ընելու է , յու ան-
ատենն որ ցորենը ծլելով պիտի սկսի
հողուն երեսը ծածկել : — Խրբեմն
կ'ըլլայ որ հողը չափազանց պարարտ
ըլլալով , կամ ձմեռը սաստիկ բարե-
խառն ընելով , ցորենը շուտ մը կը
ծլի , ոչը կը մեծնայ , և աղէկ հասկ
չկապեր կամ չհասուննար . աս բա-
նիս համար ումանք ոչխարները ար-
տին մէջ կը թողուն որ արծին . որ ա-
ղէկ չէ . վասն զի անոնք շատ անգամ
արմատն ալ մէկտեղ կը խլեն , որով
նորէն չեն ծլիր ցորենները . աւելի ա-
ղէկ է քանի որ դեռ թարմ են՝ ման-
գաղով հնձելը , անանկ որ ոձին բու-
սած տեղը ըրդարնուի կամ չկըտրուի .
անքաղած ոձերը կենդանիներուն տա-
լու է , մնացած արմատը նորէն կը ծլի
ու ատենին կը հասնի : Քաղելուն ու
պահելուն կերպերը ուրիշ անգամ կը
դնենք :

ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՂՎԱՊՈՒԹԻՒՆ

ԱՃԽԱՐՀԱԴՐՈՒԹԻՒՆ

Ի՞սպահան :

Ի՞սպահան կամ Կափահան քաղաքը
հին ատենէն ՚ի վեր Ի՞սփայի և բոլոր
արևելքի խիստ փառաւոր քաղաքնե-
րէն մէկն է , շատ հարուստ՝ բազմա-
մարդ և գեղեցիկ : Պարսից Շահա-
բաս թագաւորը ասիկայ իրեն մայ-
րաքաղաք ըրաւ , և այնչափ զարդա-
րեց որ 700,000 բնակիչ կար մէջը :
Ի՞սպահանին քովի երկու աւաններն
ալ մէյմէկ մեծամեծ քաղաքներու
կընմանին . ասոնց մէկը նոր Պու-
ղան է , ուր որ Շահաբասին՝ հին
Պուղայէն Պարսկաստան քշած Հայ-
երը կը բնակին , հարուստ ու վա-
ճառաշահ : Ո՞եկալը Հայից աւանն
է , որ Խակուարիէ կ'ըսուի :

Ի՞սպահան քաղաքը Շահաբասին
ետև շատ պատերազմներու և պա-
շարմունքներու դիմանալէն ետքը ,
քանի գնաց՝ իր մեծութենէն ու
հարստութենէն ընկաւ , այնպէս որ
հիմն մէջի բոլոր բնակինները 200,000
հազիւ կ'ելլեն : Բայց ինչուան հիմայ
ալ անուանի ձեռագործներ ունի ,
մանաւանդ բամպակի , մետաքսի ,
թաւիշի , չուխայի , գոյնզգոյն ապա-
կիներու , ներկի , շաքարի , կաշիի և
հրացանի . և վաճառականութիւն
ընելու խիստ յարմար տեղ է : Շէն
քերուն մէջերեւելի են ինչուան հիմա
Շիլտաւուն և Լյոնէխանէ ըսուած պա-
լատները , և Փէթհ Իլլի շահին նոր
պալատը որ 1816էն շինուած է : Ո՞լզ-
կիթներուն մէջ ամենէն անուանին
թագաւորին մզկիթն է , Շահաբա-
սին շինածը , որ Ո՞եսմէրի շահ կ'ըսուի :
Թագաւորական հրապարակը Ո՞յսին
ըսուածն է , որ 2000 ոտք երկայն ու
700 ոտք լայն է , և առաջուց աշ-
խարհիս հրապարակներուն մէջ խիստ